



Երևան, 14 Մայիս, 2018

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈԹՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասփութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմասփութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ՍԱՂՄՈՍ 119

ՍՈՐՎԵՑՈՒՐ ԻՆԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԴԻ ՊԱՀԵԼՈՒ ԿԵՐՊԸ

Սորվեցուր ինծի, Տէր, կանոններդ պահելու կերպը,  
եւ մշտապէս պիտի կատարեմ զանոնի:  
Տուր որ հասկնամ քու Օրէնքի,  
որպէսզի կատարեմ եւ ամրող սրտով հնազանդիմ անոր:  
Պատուէրներուդ շաւիդին մէջ առաջնորդէ զիս,  
որովհետեւ անոնցմէ հաճոյք կ'առնեմ:  
Ըրէ այնպէս՝ որ սիրոս պատուիրաններուդ փափափի,  
Քան անձնական հարստութիւն կուտելու:  
Հայեացիս հեռացուր դատարկ բաներէն,  
եւ քու կամֆիդ գործադրութեամբ՝ կեանի՞ տուր ինծի:  
Ես քու ծառադ եմ, կատարէ ինծի տուած խոստումի,  
այն խոստումը՝ որ կու տաս քեզմէ ակնածողներուն:  
Հեռու պահէ նախատինքը՝ որմէ այնքան կը վախնամ,  
որովհետեւ վճիռներդ արդար են:  
Միակ փափախս է՝ հրահանգներդ կատարել.  
կեանի՞ տուր ինծի, դուն՝ որ արդար ես:

## ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուզր Երրորդութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւեն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,  
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,  
ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՝ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

## ՕՐՈՒԱՆ ՆԻՒԹԸ

ՀՅ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՋԵԱԼԻ ԸՆԴԱՄԱՐԱԿԱՆ Ա ՆԱՄԱԿ

ԳԼՈՒԽ 2:15-17

### ՄԻ ՄԻՐԵՔ ՉԱՐ ԱՇԽԱՐՀԸ (2:15-17)

Երեք խմբաւորումներուն իր խօսքը ուղղելէ եփք, Յովհաննէս Առաքեալ յսփակ ընդգծում մը կ'ընէ, ըսելով. «Ասպուծնով զօրացէք, Ասպուծոյ խօսքը ընդմիշտ ձեր մէջ թող նայ, որպէսզի յաղթենք Զարին» (14 հմր): Միև կողմէ, սիրոյ պարուիրանին մասին խօսեցաւ Առաքեալը, բայց այդ սէրը որու նկարմամբ: Անոր համար մէկ այլ ուիրշ յափակեցում մը կ'ըսէ ըսելով. «Մի՛ սիրէք աշխարհը, ոչ ալ աշխարհին յափուկ ունետ բան», որովհետեւ, «Ով որ աշխարհը կը սիրէ՝ Հօր Ասպուծոյ հանդէա սէր չունի իր մէջ» (15 հմր): Նախ խօսքը շար պարզ ու յսփակ է, մանաւան՝ մէջքերում է նոյնինքն Քրիստոսի ուսուցումներէն, «Ունետ մարդ չի կրնար երկու տերերու ծառայել. որովհետեւ կամ մէկը պիտի սիրէ եւ միւսը ագէ, կամ մէկը պիտի մեծարէ եւ միւսը արհամարհէ: Նոյնպէս ալ դուք, չէք կրնար Ասպուծոյ ծառայել, որքան ագեն որ կը ծառայէք դրամին» (Մփթ 6:24): Ան նաեւ կը յսփակեցնէ, թէ ինչ կը նշանակէ աշխարհը սիրել: Հերարքրական է, սակայն, երբ այս արդայայդութիւն կը համեմարենք նոյնինքն Յովհաննէս Առաքեալի Աւելարանէն քաղուած այն խօսքին հետ, ուր կ'ըսէ. «Ասպուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդին դրկեց, որպէսզի ով որ Անոր հաւաքայ չկորսուի, այլ յախփենական կեանք ունենայ» (Յովի 3:16): Ուրեմն, ինչպէս հասկնալ այս բաժինը, եթէ Ասպուած սիրեց աշխարհը, ապա մենք՝ չսիրենք: Եթէ Ասպուծոյ նման կարեկցող սիրով պիտի սիրենք աշխարհը, թող որ սիրենք: Ասպուած սիրեց աշխարհը, այս պարագային, աշխարհը ըսելով մարդկութիւնը, անոնց նկարմամբ, անկեալ մարդուն նկարմամբ կարեկցութիւն ցուցաբերելով: Միև կողմէ, երբ Առաքեալը կ'ըսէ, «մի՛ սիրէք աշխարհը» կը նշանակէ. «Մարմնի ցանկութիւն, աջին դեսածը ունենալու ցանկութիւն եւ երկրատր ինչքերով հպարփանալը, որոնք Հօրմէն չեն զար, այլ՝ այս աշխարհէն» (16 հմր): Նախ անդրադառնանք մարմնի ցանկութիւն իրողութեան: Շար որոշ է, որ երբ մարդ կը ծնի իր հետ նաեւ կը ծնին մարմնի ցանկութիւնները, որոնք փրուած են նոյնինքն Ասպուծոյ կողմէ: Սակայն, այդ ցանկութիւնները շար այնմ օգլուագործելու հարցն է: Օրինակ, ուգելու ցանկութիւնը, իմելու ցանկութիւնը, նոյնիսկ՝ սիրոյ ցանկութիւնը, սեռային ցանկութիւնը: Պողոս Առաքեալ պիտի ըսէ. «Ամէն ինչ արփօնուած է ինծի, բայց ամէն ինչ օգլուակար չէ: Ամէն ինչ արփօնուած է ինծի. բայց պէտք չէ ունետ բանի գերին դառնամ: Կերակուրը արամոքսին համար եղած է եւ արամոքս՝ կերակուրին. սակայն Ասպուած թէ՝ մէկը եւ թէ՝ միւսը պիտի խարանէ: Բայց նոյնը չէ մարմնին պարագան: Մարմինը պոռնկութեան համար չէ, այլ՝ Տիրոջ համար, եւ Տէրը՝ մարմինին: Չէ՛ք գիտեր որ եր մարմինները փաճարն են Սուրբ Հոգիին որ Ասպուծն առիք եւ ձեր մէջ կը բնակի» (Ա Կորնթ 6:12-20): Եթէ ուշադրութեամբ նայինք, պիտի դեսանք որ Յովհաննէս Առաքեալի այս արդայայդութեանց մէջ նմանութիւն կայ Քրիստոսի փորձութիւններուն. անօթութեան պարագան, այս բոլորը հարսփութիւնը քեզի կու դամի պարագան, աջին դեսածը, եւ ի վերջոյ՝ փորձութիւններուն առաջինը՝ հպարփութիւն: Յովհաննէս Առաքեալ կը վսփահեցնէ ըսելով. «Աշխարհն ալ կ'անցնի, աշխարհային ցանկութիւններն ալ. բայց Ասպուծոյ կամքը կագարողը ինք՝ յախփեան կը մնայ» (17 հմր): Այս, մարդուս մահին յեպոյ ալ ցանկութիւնները կը դադրին գոյութիւն ունենալէ: Այլ՝ խօսքով մեղքը այլեւս իշխանութիւն չունենար, բայց եթէ երբեք Ասպուծոյ կամքին համաձայն կրցանք ապրիլ, ապա Անոր պարգեւած շնորհքովը յախփենական կեանքը կ'ունենանք, այլապէս՝ յախփենական մահը, դանշանքը: Իսկ թէ ի՞նչ կը նշանակէ Ասպուծոյ կամքին համաձայն ապրիլ, այսինքն՝ «Սրբութեան կեանք ապրիլ» մեր առօրենային մէջ, մեր ընդառնեկան յարկէն ներս Սուրբ Հոգիով առաջնորդուած: Ահա խօսքերը ուղղուած են հաւաքացեալներուն, որպէսզի ընդ միշտ արթուն մնան, հասդարուն մնան, որպէսզի չիյնան: Ինչպէս պիտի ըսէ Պողոս Առաքեալ. «Ով որ կը կարծէ թէ կանգուն է՝ թող զգոյշ ըլլայ որ չիյնայ» (Ա Կորնթ 10:12):